

դերձ ատոր կարևորութիւնը, խորհուրդ չէ տուած համաժողովի նկատողու-  
թեան յանձնել զանոնք առ այժմ:

Այս տեղեկութիւններ ցոյց կուտան թէ Լօզանի Համալսարհայինը շատ  
փափուկ խնդիրներ ունի իր սեղանին վրայ: Ազօթքով, մասնաւոր պաշտա-  
մունքներով և խնամուած ու ընտրուած ճառախօսութիւններով պիտի խօսին  
ու պիտի խորհրդակցին այս բոլոր նիւթերու վրայ:

Լօզանի Մայր եկեղեցին և Համալսարանը տրամադրուած են պաշտամուն-  
քի և նիստերու համար: Հրապարակային ժողովներ ալ պիտի սարքուին, և այ-  
լազան երկիրներու և լեզուներու քրիստոնեայ ներկայացուցիչներ պիտի աչ-  
խատին զիրար հասկընալու:

Համալսարհային ժողովին պաշտօնական լեզուները պիտի ըլլան Ֆրանսե-  
րէն, Գերմաներէն և Անգլիերէն:

Ձեռք դիտեր թէ Հայց. եկեղեցին ինչ կերպով պիտի մասնակցի այս  
ժողովին:

Երուսաղէմի Ամեն. Պատրիարքը, Դուբեան եղիշէ Սրբազան, ի պատօճէ  
(Ex officio) անդամ նշանակուած է Համալսարհային ժողովին՝ Արևելեան եկեղեց-  
ցւոյ միւս պատրիարքներու հետ, թափուր տեղ մըն ալ նշանակուած է ան-  
դամացուցակի մէջ, և ասկէ զատ երեք անոն վերապահուած է պաշտօնապէս  
նշանակուելիք երեք Հայ ներկայացուցիչներու համար (\*):

### ՏՕՆԱԿԱՆ

#### ՎԱՐԴԱՎԱՌ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ

Յուլիս և Օգոստոս ամիսներուն մէջ  
Հայաստանեայց եկեղեցին կը կատարէ եր-  
կու մեծ տօնախմբութիւններ, որոնք խո-  
րունկ նշանակութիւն մը ունին Հայոց կը-  
րօնական և սոցալային կեանքին համար:

Ասոնց առաջինն է Վարդավառ կամ  
Պայծառակերպութիւն (Ն. Տ. Յուլիս 24,  
Կիր.), իսկ երկրորդը՝ Ասուածամին (Ն. Տ.  
Օգոստ. 14 Կիր.):

Ա.

Վարդավառ . . .

Հայ լեզուին այն բառերէն է, որ ազ-

գային պատմութեան ամբողջ մէկ գրուա-  
զը կը խտացնէ իր մէջ: Հայու հերմանս  
կրօնքէն յիշատակ մըն է այն, որ չէ ջըն-  
ջուած աւանդութիւն բուսած կենդանի  
պատմութեան էջերէն, և ընդհակառակն  
ընդելուզուելով Աւետարանի պատմութեան  
ամէնէն սքանչելիներէն մէկուն վրայ, ա-  
ւելի ևս զեղեցկացած ու բանաստեղծա-  
ցած է. վասն զի Վարդավառ ո՛չ միայն կը  
փոխադրէ մեր միտքը Հայ պատմութեան  
վաղեմի փայլուն շրջաններուն, երբ Հա-  
յաստանի վարչական և զինուորական ոյ-  
ժերը ի հանդէս կուգային իրենց պերճան-  
քին բոլոր մեծ վայելչութիւններով՝ Բագ-  
րևանդի աշխարհաժողովին մէջ, ուր Հա-  
յոց «թագաւորն իր այրարատեան չորս բիւր  
զընդոմի, նախարարք ութ բիւր զուժար-  
տակօք, 600 զաւառատեարք և 400 զա-  
հակալ իշխանք, բազմութիւն կրօնական

(\*) Նիւ Եորքի մէջ տեղի ունեցած Գործառնութեանց Յանձնաժողովին (Business Committee) Մարտ 18ի  
նազորագրութիւնէն կ'իմանանք որ Եւրոպոյ կաթողիկոսական պատուիրակը, Գրո. Եպս. Պաբլեան, Հա-  
մալսարհային ժողովի Գործադիր Յանձնաժողովին (Continuation Committee) անդամ նշանակուած է Վեր-  
նազարեանի տեղ:

աւագ պաշտօնէից, ամենքն իրենց սեպուհներով, պաշտօնէիւք, ճորտերով. որով միայն քաղաքական, գինուորական և կրօնական ազգային հանդիսացեալք իրենց մարդիկներով, քանի մը բիւր կ'ըլլային զասի հասարակ զօրականէն: Իսկ բազմութիւն ազնուաց և ուսմկաց՝ միխոնուոր պիտի ըլլային» (Ալիշան, Յուշիկք. Ա. 295-96), այլ նաև մեր միտքը կը սաւառնի Գալիլիոյ Թարօրը, ուր Փրկչին աստուածային փառքերը լուսեղէն երևոյթով մը ճառագայթեցին, և Հայը սիրեց այդ լոյսի պատմութիւնը, և ատոր տօնը նոյնացուց և միացուց Վարդապատի կամ Հայկական հին Ամանորի տօնին հետ:

Մըշափ փառաւոր և զբաւիշ են մեր հին պատմութեան վարդապատեան յիշատակները, այնչափ փառաւորագոյն են և հոգեգմայլ՝ Պայծառակերպութեան Տօնին իրականութիւնները Հայ քրիստոնէութեան պատմութեան մէջ:

Աւետարանին նպատակն է եղած մարդու հոգիին մշակումն ու զարգացումը, առանց ուրանալու մարմնին օրինաւոր իրաւունքները: Այս իրողութիւնը ապացուցուած է մեր Փրկչին կեանքով, որ սրբաշուք մարդկային մարմինը՝ սպաննելով Մեղիք բտուած թշնամին: Եւ սուրբ լերին վրայ կատարուած այլակերպութիւնը Անոր սուրբ կամ անմեղ հոգիին ճառագայթումն է:

Թէ մարդը կրնայ մաքրագործուիլ, սրբանալ, ուրիշ խօսքով, թէ մարդ կրնայ յաղթել մեղիին, ասիկա առասպել մը չէ: Մեղքն է որ կը խաւարեցնէ հոգին և կը խափանէ անոր ճառագայթումը: Մարդը օժտուած է այնպիսի ձգտումներով ու կարողութիւններով որոնք կրնան զինքն մեծցընել, փառաւորել, աստուածացնել: Եթէ մարդոց կարողութիւններն ու ծառայութիւններն են որ կը ցայտեցնեն անոնցմէ իւրաքանչիւրին նկարագրիւր, և զանազանի կուտան անհատները իրարմէ, այն ատեն զիւրին է ըմբռնել թէ տարբեր է մեղքի շղթաներով պրկուած հոգիի մը տրտուր վիճակը, և տարբեր՝ անմեղ հոգիի մը զուարթ արտացոլումը:

Այլակերպութեան Տօնին մէջ հոգեբանական և կրօնական զաս մը կայ, հը-

րաչքէ մը աւելի, և այդ դասն է որ պէտք է հետաքրքրէ և խանդավառէ մեզ: Որովհետև Փրկչին այլակերպութիւնը Թարօր լերին յատուկ երևոյթ մը չէ միայն: Փրկչին բոլոր կեանքը պայծառակերպութիւն մը եղաւ. Բեթղեհէմի մտուրին մէջ, Թարօրի ամպերուն տակ և Գողգոթայի Քաշին վրայ միենոյն պայծառացեալ զէմքն է Յիսուս-Քրիստոս: Ատեփանոս քարերու տարափին տակ այլակերպեցաւ, և անոր զէմքը հրեշտակի մը՝ զէմքին պէս պայծառացաւ, Պօղոս Գաղատիոյ ճամբուն վրայ այլակերպուեցաւ կըր զէմ զէմի եկաւ Փրկչին հետ, մեծապայծառ լոյսի մը շողումներուն մէջ. Ս. Գ. Լուսաւորիչ, Մեծն Ներսէս, Մեծն Սահակ՝ պայծառատեսութեան հերոսներ եղան. Մեսրոպ Մաշթոց լուսաւոր հոգիի մը փողփողումներուն մէջ նշանագրեց մեր այբուբենքը. և նոյն ինքն Ս. Մեսրոպ, իր աշակերտներէն Կորիւնին և Արձանին հետ իրենց աչքերով տեսան պատանի Ղևոնդին զէմքին լուսաճաճանչ պայծառութիւնը, երբ ան կը քնանար . . . հոգեկան խաղաղութեան մէջ խորասոյգ: Վահան Մամիկոնեան պատերազմի գաշտին վրայ զիտեց թէ ի՛նչպէս կը փայլէր ու կը փառաւորուէր իր եղբոր Վասակին զէմքը՝ նահատակութեան մը պայծառութեամբ . . . իրեն վախ ազդելու շափ (\*):

Նայինք Թարօրին և հրճուինք Պետրոս Առաքեալին զգացումներով, որ կը վկայէ թէ իրենց աչքերով տեսան Փրկչին այլակերպութիւնը և իրենց ականջներով լսեցին աստուածային ձայնը (Բ. Պետր. Ա. 15-18), բայց Հայ շարականագրին հետ պէտք է նայիլ աւելի վերերը, իմանալի Թարօրները. այդ ձգտումին մէջն է ամէն մէկ հաւատացեալին պայծառակերպութեան գաղտնիքն ու ազգակը:

— « Համբարձցես ըզմեզ Տէր, առաւել քան ըզգալի զթաքորական ըզլեառքն, յերկաբերձ եւ իմանալի խառնադ » :

(\*) Ղևոնդ երէցի եւ Վասակ Մամիկոնեանի պայծառակերպութեան հակիրճ մէկ վերլուծումը տուած եմ ուրիշ տեղ (ՏԵՍ ՏՅԻՐՈՍ, Ազատ Հայասթիթ, Պոստն, 1918, էջ 508-510):

Ք.

Աստուածածին . . .

Աստղիկին և Անահտին կրօնական յարգանք ընծայող հեթանոս Հայութիւնը, քրիստոնէականացէ կտքը ամենեւին դժուարութիւն պիտի չքաշէր Տիրամայր Աստուածածինն տալ սրբութեան լուսապսակը քրիստոնէայ վաղեմի բոլոր եկեղեցիներուն հետ, և ներս անուսով պանծացնել իր բազմաթիւ սրբալսյալքին ու խորանները:

— Ի՞նչ զարմանալի փոփոխութիւն եւ անմասն յարմարութիւն Աստուածուհի Անահտինի անկէմի սուրբալսակը քրիստոնէայի հետ, որ էր անհայտ անուսով պատկեր մը: Բայց կեցարանսոր անոնցով շատ եւ շատ մեծ, աստուածային խորունկ մը, ոչ կեռ եւ դասեր կամ կնոջ դից, այլ **Մօր Աստուծոյ**, եւ անմասնի մօր, որ է ըսել կին եւ կոյս, միով բառիւ՝ **Կուսամայր**, հրաշալի՜ բան, բայտ հեթանոսայ խմաստրեմէ վեր, ուր Աստուածուհի Անահտին անմասնաբէ կոյսերը՝ դրին դարձուցին ի կարգ անպարկեռ կանանց. քրիստոնէայի՜ կուսի մը զեթաղոյն շնորհ իր յաւերժ կուսութիւնը ճանչնալով՝ հաւասաց զճա Մայր Աստուծոյ, եւ միայ միայն Աստուծոյ, որով եւ միայն Տիրուհի երկնից եւ երկրի (Ալիշան, **Յուսիկ**, Ա. էջ 303):

Տարակոյս չկայ որ Տիրամօր դաս յարգանքը քրիստոնէական վաղեմի եկեղեցւոյն մէջ, արդիւնք է նեատորի զրապաշտիկ հաւատքին. վասն զի նեատոր՝ երբ կը մերժէր Յիսուս Քրիստոսի աստուածային ծնունդը Սուրբ Կոյս Մարիամէն, միանգամայն կ'ըսէր, Մարիամին համար թէ նէ Աստուածածին չէ, այլ պարզապէս Մարդսին: Հալածանք տարածանք:

Որչափ հակառակութիւն ցոյց տրուեցաւ Մարիամի տիրամայրութեան դաւանանքին դէմ, այնքան տարածուեցաւ և հաստատուեցաւ այդ դաւանանքը: Իսկ թէ Հայաստանի եկեղեցին ո՛րչափ հաւատարիմ մնաց այդ դաւանանքին, բաւական է նկատի առնել ո՛չ միայն Հայց. եկեղեցւոյն համաձայնութիւնը ատոր, վաղեմի եկեղեցիներուն հետ, այլ նաև նոյն ինքն Հայուն ժողովրդական ըմբռումներն ու աւանդութիւնները Աստուածածնի մասին, որուն համաձայն մինչև Բարթողիմէոս Առաքեալ և Լուսաւորիչ պէտք է վերանալ, գտնելու համար Տիրամօր Տօներուն ծագումն ու հաստատութիւնը:

Այս տողերուն նպատակը այդ չէ սակայն:

Աստուածածնի այս մեծազոյն և հրաշափառազոյն տօնին առթիւ ես կ'ուզէի

մասնանիչ ընել Մայրութեան ընծայուած յարգանքը քրիստոնէական եկեղեցւոյ մէջ:

Բողոքական Ամերիկա Աստուածածնի Տօն չունի. բայց Ամերիկա տարին անգամ մը ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐ մը ունի, (Մայիսի Բրդ կիրակի) և այդ օր բոլոր Ամերիկա, առանց կրօնական խարութեան, Մայրութեան տօնախմբութիւն մը կը կատարէ ընտանեկան յարկի տակ, եւ մայրեր մասնաւոր յարգանքի ու ակնածանքի առարկայ կ'ըլլան: Ամերիկայի այս տօնը եկեղեցական չէ, բայց անտարակոյս կրօնական խորունկ նշանակութիւն ունի:

Պէտք է ուշադրութիւն ընել որ յարգանքի զազափարը կեզրոնացած է ՄՕՐ վրայ և ոչ թէ կ'ընթ վրայ. վասն զի ամէն կին մայր չի: Երկուքը իրարմէ տարբեր վիճակներ են ու իրարմէ տարբեր իրողութիւններ:

Հեթանոս Հայաստանի մէջ, Անահտին՝ գիցուհին չէր անառակութեան և խէնէշութեան. նէ մալրն էր «ամենայն զգաստրեանց», որ ժամանակին հեթանոսական ըմբռնումովը կը մարմնացնէր աստուածացումի բոլոր յատկութիւններն ու պաշտանները, և հետեարար արժանի՜ էր պաշտամունքի: Ինչպէս կը տեսնուի, նոյն իսկ հեթանոս մօքի և հեթանոս կրօնքի մէջ, տիրող զազափարն է մայրութիւնը կնոջ մը վրայ, իբրև աստուածային նկարագիր, որ կը խորհրդանշէ բեղմնաւոր կեանքը:

Եւ երբ Աստուածածինը գիտենք ո՛չ միայն իբրև Մայր Փրկչին, այլ նաև իբրև տիպար մայր, այն ատեն սովորականէն տարբեր արժէքով կրնանք գնահատել ներա տօնին նշանակութիւնը:

Մեր եկեղեցին ամէն օր, և պաշտամունքի ամէն պահուն, արձագանգը կուտայ քրիստոնէական հին եկեղեցւոյ ըմբռնումին հանդէպ Աստուածածնի իր երգերով ու մաղթանքներով, իր շարականներով ու աղօթքներով:

Նարեկացիին երկու աղօթանուէր բանաստեղծութիւնները, (Գուսաբ խնդից և Արդ ի վերայ այլամենաց յուսամաստրեանց) բաւական են զազափար մը տալու թէ իբրև Մայրութիւն՝ կ'ընթ կը բռնէ Աստուածածին հաստատեցալ սրտի մը խորը:

Բայց արժէք մը պիտի չունենար Ս.

կոյս Մարիամ Եթէ նէ մայր չըլլար մեր  
Փրկչին. և ո՛չ մէկ սուրբ արժէք մը պի-  
տի ներկայացնէր քրիստոնէական եկեղե-  
ցոյ մէջ, Եթէ անոնց կեանքը զաս մը չի  
պարունակէր հաւատացեալներու համար:

Շատ ուրախալի է որ մեր մէջ Աստուա-  
ծածնի տօնը արդէն նկատուած է հայու-  
հիներու, աւելի ճիշդ բառով, Հայ մայրե-  
րու տօն մը: Եւ Հայ մայրերէն շատեր ու-  
շատեր Տիրամօր քաղմերանց անուններով  
կնքուած են: Ասիկա չոյց կուտայ թէ ո՛ր-  
չափ սիրուած ու յարգուած է «Մարիամ՝  
Մայր Քրիստոսի» Հայոց մէջ: Եւ սակայն  
մեր մէջ Մայրութեան զաղափարը, հա-  
ւատքը և պարտքը սկսած է փոանգուիլ  
օտարտաի և թեթևստիկ մտայնութիւննե-  
րու ազդեցութեան ներքև:

Ամուսնութիւնք սկսած են օտարանայ  
Մայրութիւնը և Տանկիկութիւնը նուիրա-  
գործող աստուածային օրէնքէն: Հաճոյքը  
սկսած է հիմնակէտ ըլլալ ամուսնութեանց:  
Բայց պէտք է մտահան ընել որ ազգի մը  
աճման և ուժաւորման կեդրոնը Տունն է,  
օրհնեալ տունը, որ կը պահէ մայրութիւ-  
նը, և փոխադարձաբար մայրութիւնն է որ  
ազրիւրը կ'ըլլայ օրհնեալ տան մը, ուր  
կեանքը կ'աճի ու կ'ուճանայ, և կը դառ-  
նայ վառարանը սիրոյ, զօրութեան, զոր-  
ծակցութեան, հաւատքի, բարութեան,  
ճշմարիտ աստուածապաշտութեան, ազ-  
գային կեանքի զանձներուն և աւանդու-  
թեանց պահպանումին, և մայրն է որ  
կեանք կուտայ այս բոլորին իր նուիրու-  
մով: Այս է Աստուածածնի Տօնին կրօնա-  
կան դասը մեր ժամանակին համար:

Բ. Ե.



## ՊԱՐՁ ՔԱՐՈՋՆԵՐ

### Ն Ե Չ Ե Ր Ը

«Երանի՛ր նեղոց, զի նոխա  
ժառանգեցցեն զերկիր»:  
(Մատթ. Ե. 5):

Ո՞վ կը հաւատայ, սա մեր զարուն մէջ,  
այսպիսի խօսքի մը: Երկիրը նեղերուն ժառան-  
գութիւն . . . Ո՛ւր տեսնուած է որ նեղերը  
ժառանգած ըլլան երկիրը. Ի՞նչ կը սորվեցնէ  
մեզ պատմութիւնը. և Ի՞նչ կը տեսնենք ամէն  
օր երկրի վրայ, և մանաւանդ սա օրերուն:  
Ձէ՞ք տեսներ որ նեղերը ամէն օր կը ջախջախ-  
ուին բռնակալներէ, և իրենց դիրքերէն կը հան-  
ուին ու կը հեռացուին աւելի զօրաւորներէ և  
նարպիկներէ: Այս իրականութիւնները տեսնելէ  
վերջ, տարօրինակ չէ՞ խոստանալ երկիրը նեղե-  
րուն: Հասկնալի է երբ անոնց կը խոստացուի  
ներքին խաղաղութիւն, սրտի ուրախութիւն,  
Աստուծոյ հետ հաղորդակցութեան երջանկու-  
թիւն. բայց երբ կը խոստացուի երկիրը, որուն  
տիրանալու համար ինչքա՛ն արիւններ կը թափ-  
ուին, Ի՞նչ անդթութիւններ ի գործ կը դրուին.  
անհասկնալի կը մնայ շատերուն: Թերեւս ոմանց  
կողմէ խորհուէր բնագրական չըլլած մը ընել.  
և ստուգիւ կը գտնուին խուճր մը մեկնաբան-  
ներ որ ուզելով Աւետարանը յարմարցնել ներկայ  
կեանքի, կ'ընեն մեզ թէ բնագրին մէջ յիշա-  
տակուած «Երկիրը» պէտք է հասկնալ «Երկիրք»,  
և թէ նետուարար Յիսուս կ'ուզէր մտխոյրել  
նեղերը ծանուցանելով իրենց թէ անոնք պիտի  
ժառանգեն ուրիշ աշխարհ մը ասօղնեակալէն վերջ:  
Բայց այս բացատրութիւնն ալ չի գոհացներ: Նատ  
որոշ է Յիսուսի խօսքը. ան որչափի կը խոս-  
տանայ նեղերուն երկիրը իբր ժառանգութիւն:  
«Նեղ» կը նշանակէ հանդարտարարոյ. համբերա-  
տար, քաղցրարարոյ մէկը, որ ո՛չ բռնաւոր է  
և ո՛չ աշխարհակալ, և նոյն իսկ հակոտնեայ է  
այսպիսեաց: Ինչո՞ւ ուրեմն Յիսուս կը խօսի  
այսպէս, Ինչո՞ւ կ'ախորժի զարմացնել և, պիտի  
բռնի, ազնահար թողուլ իր ունկնդիրները: Արդ-  
եօք խօսելու եղանակ մըն է պարզապէս: Մարդ  
կը տարուի խորհելու թէ Եթէ Քրիստոս ապրած  
ըլլար մեր զարուն, Եթէ ան ներկայ ըլլար ներ-  
կայիս զարհուրելի զէպքերուն պիտի չարտն-  
չայտուէր այսպէս: Ներկայ աշխարհաստան զէպ-  
քերուն հեւի՛ն. նետուողներ ըլլալով զրեթէ ա-  
մէնքս ալ՝ այն համոզման եկած ենք որ յաղ-  
թութիւնը պիտի մնայ զօրաւորներուն և յա-  
ջողակներուն և թէ վերջապէս նեղերը կրնան  
ապահով ըլլալ իրենց խորտակուելուն . . .

Ո՛չ սիրելիներ, ո՛չ, Յիսուս արտասանեց  
պարզ և միանգամայն վսեմ այս խօսքը ամե-  
նամեծ բռնակալներու օրով, և նետուարար